

## ՏԱՆԴԻ

ԱՍՏՈՒԱԾԱՑԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

(Շաբ. տես էջ 40)

Վ. Ե Ց Ե Ր Ո Ր Դ Ե Ր Գ

ԵՐԵՊՈՐԴ ՊԱՐՈՒԱԿԱ. ՈՐԿՎԱԾՈՂՔ

ԿԵՐԲՐԵՐՈՒ. ԶԱՎԱԿՈՅՑ ԽԵ ԽԵՐ ՄԱՐԴԱՐԱՒԹԻՒՆՆ.

Երբ միաքա ինձի դարձաւ՝ որ էր մըթագներ  
 Հանդէա երկու պազականաց խեղութեան,  
 Որ զիս բոլոր վեր զրա ըրաւ տըլիրութեամբ։  
 Կը տեսնեն շուրջ զար նորանոր տանիանքներ  
 Եւ նորանոր տանձըողներ, ինչպէս ալ  
 Շարժիմ, գառնամ, և ինչպէս ալ թէ նայիմ։  
 Մէջն եմ երրորդ պարունակին անձեւին  
 Յաւէրժական, անհծեալ, ցուրտ ու սաստիկ։  
 Որ մի և նոյն կերպով տեղայ շարունակ։  
 Խոչոր կարկուտ, սեւ՝ ժահահու ջոր և ձիւն  
 Տեղան թափին խաւարակուռ օդն ի վայր,  
 Հոտեցնելով սասաիկ թափուած տեղերնին։

Կերբեր, զագոն անագորոյն, անճոռնի,  
 Հան պէս երկե որկորներով՝ կը հաջէ  
 Խուռան ամբոխին վըրայ որ հնա է սուզուած։  
 Աշեր ունի կարմիր, մօրուք եղուա սեւ,  
 Փոր անչեթեթ լայն ու թաթեր ձասուաւոր,  
 Պատուէ, գերթէ, չորսի բաժնէ հողիներն։  
 Անձեւն ոռնալ այս չուներու պէս անոնց։  
 Կողմինէն մին պատշսպարան ընելով  
 Միւսին ըստէպ գառնան շըւառ այն պիղդիր։  
 Երբոր տեսաւ ըզմեկ կերպեր, որդնէ այն ձեռ,  
 Բացաւ բիրանքն ու մեզ ցուցուց ժանիքներն,  
 Անշարժ անդամ չունէր մարդուոյն մէջ թօրոր։  
 Եւ առանցորդ երկու ձեռքերը բացաւ,  
 Ու առնելով գետնէն հող, լի ափերով  
 Սովարյուկ որկորներուն մէջ նետեց։  
 Նըման այն շան որ հաջելով կողկողի։  
 Ու երբ խածէ անզամ մը կերն հանդարտած  
 Գըղուըտեղով՝ մըզզայլելու լոկ նայի։  
 Այսպէս ըրին զարտթորմի որկորներ  
 Կերպեր գիւրին՝ ոյր հաջիններ ահաւուր  
 Հոգիներուն ցածալ կու սամ խոլ ըլլալ։  
 Ժանու անձեւէն նըկուն ստուերաց վըրայէն  
 Կ'անցնէինք մենք՝ դարշապարնիս գընելով  
 Ուրուներուն վրայ որ մարմին կը թըւին։

S. 4-33: Որկրամոյք եւ իրենց պատիժիք։  
 Սթափելով իր թմբրութենէն, վերթողն ինք-  
 զինքը երրորդ պարունակին մէջ գոնէ։ Եր  
 անցըզ երկորոր պարունակին դէզ ի երրորդը,  
 Խորհրդաւոր է, ճիշդ ինչպէս նաև գաւթէն,  
 տուշին պարունակի, Համեմատի իր Գ. 156  
 տուշը Ե. 142ին հետ ՚ Դ. 15 ի յաշորները՝ Զ. 15 ի  
 և յաշորներուն հետո, Դ. 76՝ Զ. 76 հետո,  
 և այն Երրորդ պարունակի մէջ կը պատճենին  
 որկրամոյք, որոնք պատկան կը կենան առան-  
 ջուելով յըս, ձեռն և կարկուտի ցուրտ և  
 դարշիք անձեւէն, իսունալով և յօշունալով կերպերունէն, և շան պէս կ'ունան։ Աննախո-  
 ռուն պատճեն մէջ պատիժը ոյս մեղաւունե-  
 րուն; որոնց Աստուածը իրենց փորն է (Հմմա,  
 Փիիկ. Գ. 19), որոնց նախասարպարն է կեր-  
 պերուն, և որոնց բերկանալով իրենց ամրգե-  
 թենէն զդեցած են շնութիւն։ Դարձեալ կը  
 պատճենին այն ամէն զգայարանքները՝ զոր-  
 չափազանց գոհացուցին. ճաշակելիքը՝ տեղմուն,  
 հոտութելիքը՝ դարձահուսութեամբ, տանաելի-  
 քը՝ միունքի կը կերպերուն հաջիններով,  
 չօշափելիքը՝ անձեւով և բգալուելով զժո-  
 խայրէն։

1. Տիրուքեամբ, Հմմա. Դժոխոր Ե. 117:  
 2. Կերպերուն, Երկե և երքեմ աւելի զլուխ-  
 ներով հրէշային շուն, պտուղ զուգութեան Ե-

քիշնայի և Տիւփինի, բատ հին դիցաբանութեան  
 պահապան դժոխոց, Հմմա. Վիրա. Մշակ. Դ. 485. ինիակ. Զ. 417: Ավիկ. Ալյար. Դ. 449:  
 3. Պատապարան. Կերպերուն պարապելի  
 անձեւէներէն ցածալ կու սամ խոլ ըլլալ։  
 Ժանու անձեւէն նըկուն ստուերաց վըրայէն  
 Կ'անցնէինք մենք՝ դարշապարնիս գընելով  
 Ուրուներուն վրայ որ մարմին կը թըւին։

Քիշնայի և Տիւփինի, բատ հին անձաւութեան  
 պահապան դժոխոց, Հմմա. Վիրա. Ալյար. Դ. 485. ինիակ. Զ. 417: Ավիկ. Ալյար. Դ. 449:  
 4. Պիլուերուն և Սթ. ուր... պիլու իրեր զե-  
 աւու, որ ընէ միոյ կերպարոյ զանդրանկութիւնն  
 աշխատանքունք։ Թժեկը, Ժի, 47 և այլն։  
 5. Այսպէս կը կոչ նաև Արուակը.  
 Թժեկը, Լի, 108: Սուրբ գրոց մէջ՝ որդը պատ-  
 կեր է նոշէն լայլիթերուն՝ որոնք մեղաւուները կը  
 կրեն, հմատ. ինայի, Ազ. 24. Մարկ. Թ.  
 47. և այլն. և այլն։ Որկրամոյք կը ծառայէն  
 որգամինի, որ է ձարակ որդանիք և որդը՝ զե-  
 րենք յափատեան կը չարչարէ։

6. Անապա. Կը դուշաբարկութենէն, և դուշէ  
 ուելի որկրամուլութենէն։

7. Վարդիթուն ըստը կը նմանի Սթելլային

ըստաելն. Վիրա. ինիակ. Զ. 419. և այլն։  
 8. Կողկողի, քաղցէն, կերպելոյ համար։  
 Հմմա. Վիրա. ինիակ. Զ. 421:  
 9. Գողորդտէնով. այնպիսի պահանչութեամբ կը  
 լափէ, որ կարծես կը կոռուք կերպարոյն հետ:

Գենանի վրբայ պառկած էին ամէնքն ալ, Բաց ի մէկէն<sup>10</sup> որ ելաւ շուտ մը նըստառ, Հաղիւ տեսաւ որ կ'անցնէինք առջևէն: «Ո՛վ դու որ գէպ ի այս գըժուզն ես եկեր, Ըստ ինձի, եթէ կրցնաս ճանչցիր զիս, իմ մեռնելէս առաջ ծընած էիր<sup>11</sup> դու»: Եւ ես անոր, և Տառապանքներդ՝ որ աւնիս<sup>12</sup>, Ծքեց զոցէց իմ մըսքէս գորս կը կորցին, Եւ ինձ թըւի որ գեղէ երրեք չեմ տեսած: Բայց ըսէ, ով ես գուն որ այս թաղծալից Տեղն ես ինկեր, տանջանաց մէջ այնպիսի, Քան զոր կրնայ մեծ գտնըւի, բայց ոչ ժաման եւնա, «Քաղաքըց<sup>13</sup> որ է ի նախանձով (կայ, Անքան որ վազ ինկ պարկէն դուրս կը պոռթ- Զըւարթ<sup>14</sup> կեանքին մէջ բնակարանը եղաւ: Դուք քաղըցիք զի Զիսակիո կուցեցիք: Վընսասակար<sup>15</sup> մեղքին համար որկորի, ինչպէս տեսնես՝ անձրեւին տակ կը մաշիմ:

10. Զիսակիո, Ciacco. Փլորենտացի նշանաւոր կրտսեմու, ժամանակակից Տանդէք. որ իը գոյքերը գտանելէն վերջը՝ սկսուած հացանատ- կութիւն ընել, ու ժամանակը Զիսակիո նշանը՝ որ խոց կը նշանաւէ: Խան մէկնէնց որ Զիսակիոյ մականունը ջնիպընոյ բարքն համառուա- թիւնը կը համարին, բայց հաւանական չէ: 11. Ինձած էիր, Տանդէ ծնաւ 1263ին. Զիսակ- Կոյ մեռն կը համարու 1286ին: 12. Շննիս. Քաշած վիշտերդ այնքան փո- խեր են զէմքից զէրը: որ ամենեւին չեմ յի- շեր գենք անսած ըլլալ: 13. Քաղաքը. Փլորենտիա: — իի. — հմմտ. ա. 74.

14. Զիսարք. բազգատմամբ գժոխային կեան- քին՝ թի է ցաւերով:

15. Վինասարդը. ընչից, մարմույ և Հովոյց:

16. Պատակառած. 1300ին՝ որ է Տանդէք ան- տութեան արքին, Փլորենտաց բոլորովին կուէլ- ֆեռն եր, բայց սկսակայն երկու կուտակու- թեանց կը բաժնաւիր: Աներու և ջնիպամիւրուր, որոնցմէ վիրջնները կուէլիքեաններուն ամէնէն առաքուստեն էին: Սպիտակներուն զւուիը կցած եր Այերի Զերբանց, իսկսա հարուստ մարտ, բայց նոր պանսականացած են փատ- արտ: իսկ ընտանիքը գեն նոր եկած եր Փլո- րենտիա Վալտր Սիէլէն, և այս պատճա- ռու զոցէ Քերբուղը անոր կուսակցութիւնը կը կոչէ Քայարաք, արյունին անտուպային (vele- voggia): Սեւերուն զուրին եր Գորսոյ Տնա- դի, ոչ այնքան հարուստ, բայց չին պանսա- կանութեամբ: Երենց ընտանեաց փիտագորձ նախանձուալ պատճառու, քաղաքացիք պա- տակուեցան: Յնտ երկայն բանակուորեանց, Անաւորաբար հասարակաց ամենաբարձր պաշ- տօններու մասին, երկու կուսակցութիւնները

Եւ ես շրւա հոգիս հոս չեմ միայնակ: Ասոնք բոլոր են նոյն պատժին ենթակայ Նոյն այն մեղքին համար»: Ու ալ շխանցաւ: Եւ ես անոր, «Զիսակիոյ, քու տանջանքներ Աը յուզեն զիս ու արցունքի յորդորեն: Բայց թէ զիստես՝ ըսէ ինձ, ուր պիտ' յանգին Քաղաքացիք պառակաւաւած<sup>16</sup> քաղաքին: Կայ մէջերնին արդար: պատճառան ըսէ ինձ Է՛ր զանի այնքան ողողեց զըտառութիւն»: Եւ նա ինձ: և Եթետ երկայն կազի ու վէճի Պիտի արիւն թափեն, ու կողմըն փայրագ Պիտի վանէ միւս կողմը մեծ վրնասով: Հարկ պիտ' ըլլայ յետոյ որ այս ալ իյնայ Արեք տարուան մէջ, և միւս կողմը յալթէ, Շնորհիւ անոր՝ որ արդ երկէցմ յատահէ<sup>17</sup>: Լորկայն ատեն պիտի պարծի<sup>18</sup> բարձրիցուու, Միւս կողմը<sup>19</sup> ծանըր բռնան տակ ճնշելով, Անարգելով անոր արցունքն ու զայրոյթ:

Պարնուեցան իրարու հետա, և կլիատառուները, որոնց մէջ նաեւ Տանդէք իստաղուութիւնը պահելու համար, քանի մը նշաւորնի երկու կողմնէն ալ՝ քաղաքէն ըշեցին: Գորսոյ Տնակի ու կութ- ուոյ Գուալզանիքի, Տանդէք բարեկամը: Առուա- պարտաւ ծիրանաւորը զիկուեցաւ քաղաքացի- ները հանդաղեց համար, բայց չյալնդեցաւ ծիրանակներն յամառութիւն պատճառաւ, ու- րոնց ձեռն էր այս ատեն իշանաւութիւնը, և ըլլոր Սեւերը չէին աքսորած, թէեւ զրկած ամէն պաշտօնէ: Խակ Գորսոյ Տնակին հազվէն որ գաղած ծագէց ի Փլորենտիա բաւա- կան զօրութեամբ Կարուոս Վալոււ, Քիլիպ- պու Գոյեցին եղայուրը իրեն իստաղուարու բայց նպատակին էր Սեւերուն զըլիս կինալ: Այս զէմքամական պատակցաւ 1501ին նոյն տար- ուն նյերիցի լին, ձերմակները յիմարտ- ութ թոյլ տաեն որ կարուոս քաղաքը մտնէ: Են հայուն համարից յայց որ Սեւերը քաղաք պառ- նան, և ձերմակներէն շատերն բարորեց, որոնց հնաեւ զծանքէ: Կողապելով անոնց պա- տաներն ու ստացուածքներն:

17. Երկիրին յատարք. Վանիփակիոս լ. հմմտ. Արք. Փլ. 49, և այլն: Ուրիշներ ներսուու Վա- լոււան կը համարին: Բայց սա կիւտ ի Փլո- րենտիա 1501ի աշնան, և 1300ին Վանիփա- կիոս լ. միայն խորհուրդ ըրած էր զանի Փլո- րենտիա յցիքու: Արքեմ Կարուոս Վալոււի համար, Զիսակոյ 1300ի գարնան չըր կինար ընել, որ արդ երկիր յատարք: Եւ իրացընէ 1300ին Վանիփակիոս լ. երկիր կը յատարքի: Սոյն բայցը որուն իտալուրէնն է րիացգար, Փլորենտացւց մէջ կ'ըսուի այս մարտարք, որ ուզել կը յացնէ ինչ որ չ'ուզեր, կամ հոդ չ'ուզ չ'ուներ որ կատարուէ, նյն բանը ըրած կը հա- մարին սմանք Վանիփակիոս լ. ի ձերմակներուն

Երկու<sup>20</sup> արդար կան, բայց չեղան լըսեիլ,  
Հզպարտութիւն, ազահութիւն և նախանձ  
Բըռնկցոցին սըրտերն իրենց կայժերով<sup>21</sup>:  
Հոս վերջ տըւաւ սըրտաճմիկ խօսքերան:  
Եւ ես անոր. «Տեղեկացնո՞ւ զի՞ լընդիմեմ,  
Եւ չնորի ըլք ինձ չետ կըրկին խօսելու:  
Արժանաւոր Ֆարինագան<sup>22</sup>, թէ կիսյոն<sup>23</sup>  
Ռուսդիգուչչի<sup>23</sup> Յակոբն, Արքիկն<sup>24</sup> և Մոսկան  
Եւ հանճարեղ ուրիշ անձեր բարեկործ<sup>25</sup>,  
Ըսէ՛ ուր են, ծանօթացնուր ինձ զանոնք,  
Զի մեծ փափաք մը զիս դըրդէ զիտոնալու՝  
Երկինք զիրենք գըզուէ թէ դժոնիքը լըլէկ<sup>26</sup>:  
Եւ նա. «Ի կել սեւ հոգուց մէջ են անննք.  
Ուրիշ յանցանք զանոնք վար՝ խորը քաշէ:  
Եթէ իշնես այնչափ զանոնք կը տեսնես:  
Բայց երրոր գուն քաղցրիկ<sup>27</sup> աշխարհը երթաս,  
Կ' աղաշեմ զիս ուրիշներուն յիշեցուր<sup>28</sup>:  
Ա՛լ չեմ խօսիր և չեմ ի տար պատասխան»:  
Եըրիեց խոժոռ կերպով աշքերը սեւեռ.  
Ինձ նայեցաւ քիչ մը, և զուռիս ծըսեց,  
Ինկա անորով<sup>29</sup> հետ նըման միւս կոյրերուն:  
Եւ առաջնորդս ըստ ինձ, և Ա՛լ չ'արթը ըննար  
Հրեշտակագոչ փողը մինչեւ որ հընէ,  
Ու դայ մեղաց սոսի ահեղ գորսն թիւնն:

և Ավելուն զժուաթեան առթիւ. այսինքն թէ  
հաւասար զութ ցուցած է երկու կուսակցու-  
թեանց եւս. Անտարբեր կեցած է երկուքին  
մէջ, առանց ցուցնելու թէ մէջ կամ միւս կող-  
մէջ է:

18. Պարժիք Աեւերուն կուսակցութիւնը պիտի գոռողանայ ձերմակներուն վրայ:

19. Միան կողմը. այսինքն Հերմակները:-  
թե՛ս. մերժում հառարակաց պաշտօններէ, աք-  
որ, զբանում ընչեց, և այն:

20. Երկու ամանք կը համարին որ Տանգէ  
և Կուսոյոց Գաւաղաւնին՝ Տանիքի բարեկամ  
Ալլայ, Առերշներ՝ Առերշներ կը կարծեն: Պոքաշ-  
իցի կը եւ Բժի որոնեն են այս երկու քը, ու շ-  
շակեր շատ ծանր բան է ու:

21. Թարթինադրա, Աւովերիկեան . զինքը կը  
դանէ յետոյ հերետիկոսաց պարունակին մէջ .  
Դժոխք Փ. 52 և այլն:

22. Թէկիայոյ, Ազուղբանտի. Կը գտնէ յետոյ Սոլոմականաց պարունակին մէջ. Դժոխք գօ. 41:

23. Անոնտիգույշը, կը գտնէ Սովորականաց  
պարունակին և էջ. Դժոխք ՓԶ, 44:

24. Ալբիկ, կամ Հենրիկ, Կ'երեւի թէ Քեր-  
ուն առաջարկ կատարելու համար առաջարկ կատարելու

թողը մասկեր է զատիկայ, վասի զի յիշատակութիւն չ'ընկը վրան ոչ մի տեղ:

23. Առաքա, Լամպերտեանց . կը գտնէ յետոյ խռովութիւն սերմանողներուն մէջ՝ յիններորդ պարունակին. Դժոիք ի՛լ. 106:

Պիտի գրանէ տըխուր տառպանն ամէն ոք,  
Պիտի առնէ իրեն մարմինն ու իր դէմք,  
Ու լսէց զայն՝ որ յաւիտեան կ'որոտայ :

Այսպէս անցանք այն գարշելի խառնուրդէն  
Ըստուերներու և անձրեւ՝ յամբաքայլ,  
Քիչ մ' ջանդերձեալ կենաց վըրյա խօսելով:  
« Սակայն, գարպետ, ըսի ես, այս տանձակնեներ  
Մեծ վընդէն ետք՝ պիտի շատնանդէն թէ հուազին,  
Կամ թէ արդեօք այսպէս սաստիճէ պիտի՝ ըլլան» :  
Եւ նա. « Դիմէ՛ քու գիտու թեանդ՝ որ կ'ըսէ  
Թէ եակ մ' որշափ աւելի՝ լլայ կատարեալ  
Ու, նիքան կը զգայ բարին, նոյնպէս և տանձանքն:

Եւ թէպէտ այս անիծեալ ցիղը ըընաւ (սայ  
Ստոյդ կատարման շիժ ժամանաներ, բայց յուշ  
Հասնիլ անոր՝ փոխէն յետոյ քան առաջ) :

Պարունակին չորս կողմը ժուռ եկանք մենք  
Խօսելով շատ բաներ՝ զոր հաս կը լուսեմ,  
Եւ եկանք այն կէտն՝ ուրիշից զար կ'իջնըրիւ.  
Եւ հոն զըտանգ Պղուտոնը՝ մեծ թըշնամին :

115

26. Բարիգործ. այս տպին բառական թարգմանութեն է. Եթ որդիներ որ համեմարքին գործածեցին բարիգը ընկերութեաւուր է ըստ-  
ու, թէ այս սուսերու և թէ 79րդ տոլին ար-  
հանաբար բառը լուրջ կերպով ըստաւ չամ-  
րելու ենք թէ հեղանական: Ամանք կը համա-  
րի թէ Տանեց լըլութեամբ կը սօսի, և կը  
համենայ բարութիւն մը սոսկապէս քաշու-  
ական, ան անսա ամենեւին քրիստուկական  
բարյականէ: Բայց այն ատեն ինչու: Համար  
տեղինս անդիւ խնդրել Ձիսկային գծուրիքն մէջ  
և կուել զանոն անձիւ սեռ օսպիներ Ուրիշներ  
հենքնութիւն կը համարին, բայց գէտ ֆարի-  
նացայի քստազը (Գմուիք, Փ.) չի նպաստեր  
այս կարծեաց:

27. Քաղցրիկ. բազմատմամբ դասեն աշխարհին՝ որ է գժուխքը:

28. Ծեղկցուք. նայն բանը կը փափաքին եւ ուրիշ դատապարտեալներ. Դժոխուք. ԺԴ. Փե. Ֆջ. և այլն:

29. Անոր հետ. Գլխուն հետ: Իետ չինկած՝ պլուխը ծռած ըլլալով, հարկաւ ինկած էր երե-

սին վրայ ցեխին մէջ, յարում կը պառկի՞ ինչ-  
պէս ուրիշներ այս պարունակին մէջ։ Եթեսնի՞ն